

մաններ կը նշանակէին հռովմեական պետութեան Պարսկաստանի կամքին բարորովին ենթարկում, եւ Զաքարիայի ուրիշ բան չէր մնար, բայց եթէ այսպիսի շարժանքն պահանջուածները կորուզեցան ահա՛ մեր ժողովը: Արագ զեղուութեան ստիպելու համար զԶաքարիա, Պարսիկը դարձնաւ խորանակ խորհուածութիւն մը ձեռք առաւ: Փոշեթաթախ հնէնալ մ'երեւցաւ իբր թէ լուր բերելով՝ թէ պարսիկ բանակը ալ կարելի չէ բռնել եւ թէ զարնուիլ կ'ուզեն: Զաքարիա, որ խաբէութիւնն անմիջապէս հասկըցաւ, բանակցութիւնը խզեց եւ Մարտիկոսին իմացուց, թէ յարձակումը ալ չլսուողէ՛:

Պատերազմը դարձնաւ բորբոքեցաւ եւ Ռբիզդի ամրոյժ կառավարութեան ժամանակ տեւեց: Ասոր վրայ երբ վերջնայ վար առնուելէն ու սպանուելէն ետքը իւր յարողը խորով Բ՝ Մարտիկոս կայսեր օգնութիւնը կոչելու ստիպուեցաւ եւ միայն ասոր օգնութեամբ կրցաւ Սասանեան գահն էլել, ինչն էլ կը հասկըցուի, որ այսուհետեւ Հռովմայեցոց ոչ աննպաստ խաղաղութիւն մը տեղի պիտի ունենար: Եղած օգնութեան համար խոստացուած վարձքը, Մարտիրոսաց քաղաքին ու Գարասի յետս գարձուիլը, արդէն տրուած էր: Գարասը, որուն համար այնչափ կռիւ եղած էր, խոստով հանդիսական հրովարտելով կայսեր տուած եւ բերգին բանալիներն առանձին գետպանի մը ձեռքով անոր խաւրած էր<sup>1</sup>: Որեւէ գրամական հատուցման խօսք անգամ չկար: Այսպէս կարելի եղաւ երկու կողմերուն համար ալ ընդունելի խաղաղութիւն մը կնքել (591)<sup>2</sup>: Այս գէպքերուն վրայ ուրիշ աղերսով խօսած ըլլալով<sup>3</sup>, հոս այլ եւս ստոնց վրայ չենք ծանրանար:

Երկու պետութեանց մէջ խաղաղական յարաբերութիւնները միայն մինչեւ Մարտիկոսի մահը տեւեցին (602): Անկէ վերըը դարձնալ պատերազմ բացուեցաւ: Այս վերջին, քառորդ գար տեւող պատերազմներուն պատահանքները՝ — խորովի բանակներուն ամրոյժ յառաջակողման Ասիան սպառակելը, Ասորիք ու Եգիպտոս գրաւելն եւ նոյն իսկ պետութեան մայրաքաղաքին ծանրութեամբ սպառնալը, յետոյ շերակղ կայսեր փառաւոր արշաւաքներով (623—628) մինչեւ պարսկական հողին խորքերը թափանցելը եւ խորովին ինչպէն վերը՝

անոր յարողին խաղաղութիւն թելագրելը — այս ուրուագծին շրջանակէն դուրս կը մնան:

Պարսից հետ դարաւոր ոգորումէ մը վերջը՝ Բիւզանդիոն յաղթող հանդիսացած էր: Ասկայն երկու պետութիւններն ալ այս արիւնահեղ պատերազմներով բարորովին ուժասպառ եղած էին եւ արդէն անոնց դէմ՝ նոր վտանգաւոր ախոյեան մը կանգնած էր՝ Մարգարէին վարդապետութեամբ քաղաքականացեալ ի մի ձուլուած արաբացի ժողովուրդը եւ ուժեղ կերպով բարձրանալ ճգնող եւ իրենց կընք տարածելու եռանդնաւ ու աշխարհակալութեան աննշարժ խալիֆաւ Սաւանաթուրի ողորդական բախտ մը այնպէս բերաւ, որ գրեթէ միեւնոյն ժամանակ, մինչ Պարսից պետութիւնը խլամի հարուածներուն տակ տապաստ կ'իյնար, իւր յաղթողն ալ, շերակղ կայսրը խալիֆ ձեռքը կը թողար իւր ասիական եւ ասիական ամենագեղեցիկ գաւառները: Եարմուկի ճակատը (630) Ասորիքի եւ Ս. Երկրին վիճակը կ'որոշէր, նոյն տարին տրուած Կադիսիէայի ճակատն ալ Սասանեան պետութիւնը կործանման դուռը կը հասցընէր:

Թարգմ. Հ. Է. ՀԱՄԱՍՈՒՆԱՆ Կ. ԳՈՒՅՈՒՐԱՌԱ

ՎԵՐՁ



Յ Ե Ղ Ս Վ Ր Ա Վ Ա Ն

Ժ Ա Ն Օ Թ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ն Ն Զ  
 Ս Տ Մ Գ Յ Լ Ո Յ Ղ Ս Մ Ո Ւ Թ Ե Ն Ն  
 Ե Ր Ե Մ Ի Ա Չ Է Լ Ե Պ Ի Ի Զ Ե Ս Ի Ի Բ Ի Բ Ե Ա Ն

Գ Լ Ո Ւ Խ Ե

(Շորան-ի-Ի-Ի-Ի-Ի)

1741ին Նալբան Յակոբ պարսիկացի Ս. Աստուածածին եկեղեցին կը փոխադրէ իւսկիւտարի մէջ Կոլտի բացած վարժարանը, եւ կ'անուանէ ջայն «Մայր Դպրատուն», ուր կը գասախօսէ եւ ինք<sup>1</sup> եւ նաեւ նշանաւոր Պաղատասար դպիրը:

1 ՄԻՆ, անդ:  
 2 ԹԵՎԷՆ, 5, 3 (193):  
 3 ԹԵՎԷՆ, 5, 15 (216):  
 4 Ե. «Հանդէս Ան.» 1909, էջ 40—50:

1 Մայր Երթով Հայ Զեմ-գրոյ, Հ. Յաննի, Վիեննա, 1895 էջ 118: Ե. Յորոյայ Ալի-Հի-Նար-Նոյն տարի 1901, էջ 145—146:

1790ին Շնորհք Եփրատի ամիրայ կը հաստատէ հոն թաղային ստաշին վարժարանը<sup>1</sup>, որ կ'այրի 1826ին, կը վերաշինուի Պէգճեան Յարութիւն ամիրայի ծախքով<sup>2</sup> 1830ին եւ կը մնայ ցարդ կանգուն Պէգճեան յորջորմով: Քիչ մը հետուն է աղիկներու վարժարանն ալ, որ 1840ին հաստատուած է եւ կը կոչուի Լուսաւորչեան կամ Երկաթը մէկ Պէգճեան-Լուսաւորչեան Մայր վարժարան:

1820ին Յ. Պէգճեան կը հիմնէ հոն աղջիկներու արհեստանոց մը եւ 1828ին ալ Մայր եկեղեցւոյն մօտ Բուստանարան մը, ուր կը դաստիարակուի Գր. Պատուելի Փէշտիմալչեան<sup>3</sup>:

Պէգճեանի հիմնած Մայր վարժարանն այսօր ալ եւս հինցած, խարխուղ վիճակի մը հասած ըլլալով, կարծեմ թէ մտերև վար պիտի առնուի եւ վերաշինուի փարիզաբնակ Էգնեսյանի ծախքով:

Բայց ի տոյն վարժարանէն Պէգճեան Յ. 1832ին հաստատած է հոն Գարաց Դաս եւ Տնանկաց Մատակարարութիւն անունով օգնութեան մտուակ մը<sup>4</sup>: Մասնաւորներ ալ բացած են երբեմն այդ թաղին մէջ վարժարաններ, եւ 1879էն վերջը Գարացսէր սիկանաց ընկերութիւնն ունեցած է հոն իր վարժուհիանոցը, որ բաւական տարիներ արգիլեանաւ յառաջակիմութեամբ շարունակելով, զարգած է բունկարութեան օրերուն, բայց վերաբացուած այժմ 1908էն ի վեր:

\* \* \*

Գումգարուի Ս. Աստուածածին եկեղեցւոյն մէջ սակայն Կ. Պոլսոյ Հայ մամուլն ալ իր կեանքի առաջին նշոյլները ցոյց առած է: Հոն կը կարծեմ<sup>5</sup> որ 1677ին Երեմիա Չէլէպի իր կարճատեւ Ցպարանն հաստատած ըլլայ, թէ եւ յայտնի ազգայնիներ չունիմ այս մասին. բայց գիտենք որ անկէ տարիներ վերջը Կոլտա եւ յետոյ Նալբան պատրիարքներու օրով, Սարգիս ամեն Գրիգոր Մարգարանցի Կուռնեային հոն Ցպարան մը եւ կը՝ հրատարակէին բաւական թուով գրքեր, ինչպէս՝ Տաղարան (1698), Տօնացոյց (1701)<sup>6</sup>, Ոսկեբերան (1717),

<sup>1</sup> «Յրիշոյն Սէֆ. Հիւսէֆ-Պէշտիմալ արտի 1901, էջ 158»  
<sup>2</sup> «Սէֆ» էջ 191:  
<sup>3</sup> «Սէֆ» էջ 195:  
<sup>4</sup> «Մարտի-օգոստոսի» Զ. Գ. Չ. մ. Անեպի 1882, էջ 658:  
<sup>5</sup> «Պարտ. Հայ. Ցպարանի» մ. Անեպի 1895, էջ 168-69:

Պիճճէ քաղաք (1708), Յայմաուրք (1706 եւ 1730), Ազաթանգոն (1709), Շարսկնոց (1710), Ջննոք Կալ (1719), Գիրք սոմարաց Հայոց (1723), Ներդողեանք (1734) եւ այլն՝ որոնք ամենուն ալ մէջը կը կարգաւք՝ «ընդ նովանեա սրբուհոյ Աստուածածնին որ յարցայսնիստ քաղաքի Բիզանդիոյ<sup>1</sup>», կամ՝ «ընդ նովանեա Սուրբ Աստուածածնի թագմահաւք եկեղեցւոյն որ ի քաղաքիս Կ.Պոլսոյ», եւ կամ՝ «ընդ նովանեա եկեղեցւոյ Տիրամօրն որ առ պատրիարքարանն<sup>3</sup>, պարբերութիւնները, Կիբեռի թէ Ս. Աստուածածին եկեղեցւոյ տոյն Ցպարանը 1734ին կամ քիչ վերջը չէ գործած այլ եւս, որովհետեւ անոր անունը չի յիշատակուիր, Կէս դար եւ աւելի ժամանակ յետոյ, 1790ին Շնորհք Եփրատի ամիրայ կը հաստատէ հոն Նոր Ցպարան մը<sup>4</sup>, եւ կը յանձնէ շտապ Մատթէոս Գարիբ, որ մինչեւ 1800 կը հրատարակէ Տաղարան (1790), Յուլ քահանայից (1792), Ճառոց (1793), Ճառ վասն ծննդեան եւ շարչարանաց Տեսող մերոյ (1793), Մուսգարան (1794), Ժամագիրք (1795, 1799) եւ ուրիշներ, որոնց Յիշատակարաններուն մէջ ալ կը տեսնենք, «ի մեր մայր ղպրատանս», «ի Մայր ղպրատանս»<sup>6</sup> յիշատակութիւնը:

1800էն յետոյ ուրիշներ շարունակած են մայր տպարանը, ուրկէ հետզհետէ լայն տեսած են Սաղմոս (1800), Թակոր Նալբան պատրիարքի Տնորակ զունայնութիւնէ կենցաղոյս (1805), Քնյականութիւն (1808), Գիրք Աղօթից Սուրբ Կուսին (1817), Գիրք Աղօթից Նիսինի Ս. Հայոց (1822), Գիրք Աղօթից Նիսիմ խուրի (1823), Նղիշէ (1823), Խորհրդատետր (1829), եւ արիշ գրքեր, որոնց ամենուն ալ յիշատակարաններուն մէջ կը կարգացուին, «Մայր Տպարան, Մայր Եկեղեցի, Մայր Ս. Աս-

<sup>1</sup> «Գրք մէկ-սուրբ-իւն որ ինչ հոմոնոս-թոյ Սէֆ-Պէշտիմալ Կ. Պոլսոյ 1709, էջ 425 եւ «Մարտի-օգոստոսի» Զ. Գ. Չ. մ. Անեպի 1882, էջ 530:  
<sup>2</sup> «Գրք պատմութեան երկնի արտաւոյ, որ ինչ Անեպի Կ. Պոլսոյ 1719, էջ 78:  
<sup>3</sup> «Պարտ-Պէշտիմալ Կ. Պոլսոյ Գարիբ-Պէշտիմալ, Անեպի 1895 էջ 188:  
<sup>4</sup> «Յրիշոյն Սէֆ. Հիւսէֆ-Պէշտիմալ արտի 1901, էջ 158:  
<sup>5</sup> «Մարտի-օգոստոսի» Զ. Գ. Չ. մ. Անեպի 1882, էջ 686:  
<sup>6</sup> «Սէֆ» էջ 385 եւ «Հայ Դասուց Կ. Պոլսոյ Կէս Ցպարան Կ. Պոլսոյ Կիբեռի, Թիւ 2500, 12 փետր. 1905

տուածածնի, ի Տպարանի մայր եկեղեցւոյ Սուրբ Աստուածածնի, խօսքերը<sup>1</sup>,

1825ին լեայո կը դադրի Մայր Եկեղեցւոյ Յպարանը, մանաւանդ որ Կ.Պոլսոյ այլեւս չլ կողմերն ուրիշ Հայ Յպարաններ ալ բազուած էին արգէն շատոնց:



Հաստատուած են հոն բազմաթիւ բարենպաստակ ընկերութիւններ, որոնցմէ յիշատակելիներն են՝ Լուսատրեանը<sup>2</sup> (1844) որուն նպատակն էր աշխատիլ Մայր վարժարանի բարեկարգութեանը<sup>3</sup>, Ընթերցասիրացը (1852)<sup>4</sup>, պահելու համար վարժարանին մէջ հասարակութեան օգտին Մատենադարան մը, որ Կորնոսին ու Կալեանին նախապէս հաստատածն էր հարուստ<sup>5</sup>, Օժանդակ ընկերութիւնը (1852) Մայր վարժարանի կրթական ծախքերուն օժանդակելու<sup>6</sup>, Ծղըսայրասիրականը (1857)<sup>7</sup> չափահասներու ձրի դաստիարակութեան ընկեր<sup>8</sup>, Տիկանանցը (1864), ազգիանց վարժարանի յառաջգործութեանը նպատակով: Եղած են դեռ ուսման տնային, ինչպէս Ճամբարան, Հայկական, Ծրնանից, Խնայողական, Ուսումնասիրաց ընկերութիւնները, եւ վերջապէս Աղբատախնամը (1886) որ կայ մինչև այսօր եւ Գումարներու չորս թաղերու աղբատախնայներուն ձրիութեար կը մատակարարէ բժշկի, դեղ եւ սնունդի:



Ս. Աստուածածնին Մայր եկեղեցւոյն մէջ պատահած ազգային հին եւ նոր դէպքերէն եւ գումարուած ժողովներէն ամենէն կարեւորագոյններու վերլուշուած ալ ժամանակագրական կարգաւ, երեսփա Չէլէպիի այս Ծանօթագրութիւններուն մէջ զետեղել աւելորդ չեմ համարիր:

1666ին՝ Եղևազար Այնթապցի երբ իր ինքնատեսից կաթողիկոսութեան եւ պատրիարքութեան Պէրսիթը բազում կաշառքներ տալով կը յարողէր վերջապէս ձեռք ձգել, այդ առթիւ աղբատախնայներու հանդէսն եւ եպիսկոպոսական եօթը ձեռնագրութիւնները<sup>9</sup> թե-

րեւ այս եկեղեցւոյն մէջ էր որ կը կատարէր: Հոս էր հաւանարար դառնալ, որ 1682 Մարտին եպիսկոպոս կը ձեռնադրուէր Կ.Պոլսոյ պատրիարք Կարապետ վարդապետը<sup>10</sup> (Կրպօ երէց) Այնթապցի Եղևազար կաթողիկոսէն, որ կը հրաւիրուէր ընդհ. Հայոց հայրապետութեան թափուր Աթոռը բազմելու:

Սարգիս Գպիբ Սարաֆ ԅովհաննէսեան կը գրէ, թէ 1705ին կը գումարուի հոն մեծ Սիւնհոդոս եւ Մուրատ օղլինց պապը մահտնի Մուրատը կ'ընտրուի Գանձապետ Սուրբ Երուսաղէմի<sup>11</sup>:

1706ին՝ Մարտիտես երզնկացի Բիւլհանանի մականունանուծ պատրիարքին օրով, Սիսի Սարը կոչուած Մատթէոս պաշտօնանկ կաթողիկոսն, որ 1692—94 եւ 1705ին ալ խորհուանոց պատրիարք եղած էր Կ.Պոլսոյ<sup>12</sup>, համարձակութիւն կ'ունենայ, Մայր եկեղեցւոյն փակին մէջ աստիճաններ շինել տալով, հոն ձեռնադրելու երեք եպիսկոպոս, որոնց մէկն էր, Մարտիրոս պատրիարքը: Այս ձեռնագրութեան մասին թէեւ Զամէնեան բան մը չէր գրեր, բայց Սարգիս Գպիբ Սարաֆ ԅովհաննէսեան իր ձեռագրերներուն մէջ երկու անգլ կ'աւանդէ հետեւեւալը

«Սաը կ'ընկէ ոչոյս ի Խեաննի եկեղն երեք եպոկոպ ձեռնագրէն, մէկն թէւհաննի ժառաքողագործն էր ըստմազու գորիքը. զբոի բակն աստիճաններ շինեցին. զարձիկ բան մի կեցի»<sup>13</sup> Ե նոյն տեսարանը, որ տեսնողքն ապուշ Յոցի հոցոցի<sup>14</sup> էին, որ չէր տեսնած թ բողոքը: «Անն աղբիւ է կիր» (1165 + 561 = 1706):<sup>15</sup>

Եպիսկոպոսական այս ձեռնագրութիւնը, շատ մեծ դժգոհութիւններ առթած է այն տունն Կ.Պոլսոյ մէջ, քանզի Մատթէոս Սարը, իրբեւ պաշտօնագուրի կաթողիկոս մը՝ այն ալ Սիսի, բնած երրեք իրաւունք չունէր եպիսկոպոս օրհնելու, անոր ըրածը զորապպէս Ելմիաննի կաթողիկոսին եկեղեցական բարձրագոյն իշխանութեան դէմ ըմբոստացում մըն էր. կ'արժէր որ պատժուէր այն, բայց բարեբախտաբար ինքիներ պատժեց 1707ին «անկեալ ի հաւատոց»<sup>16</sup> ինչպէս կը գրէ Զամէնեան եւ յետոյ<sup>17</sup> ազգային չընդունակէն խոյս տալով ի սպաս դէպի օտարութիւն:<sup>18</sup>

1715 Սեպտ. 8ին հոն կ'ըլլայ Ազգ. Ժողով մը, որ կ'որոշէ Կ.Պոլսոյ պատրիարք ընտրել

<sup>1</sup> Ա.Մ. Մատթէոսի-Սիսի ինկուրթ, (Զեռագիր) 2: Եղևի Ե. Ս. Գաթիթանեանի Պիտեայ: «Մատթէոսի-Սիսի» 2: Գ. Ջ. Գ. Վ. Եկեանի 1882:  
<sup>2</sup> Սելուստ Երատրիան Զգառնոյն 7844, Թիւ 206:  
<sup>3</sup> Կարեան Ազատի Կ. Պոլսոյ 1853 Մարտ. Թիւ 18:  
<sup>4</sup> Յոբանոց Ազգ. Հեռագրութեանց ասորի 1901, էջ 248:  
<sup>5</sup> Մատթէոս Կ. Պոլսոյ 1867, Թիւ 361:  
<sup>6</sup> Պատմ. Հայոց, Զամէնեան, Հատոր Գ թ 113:

<sup>10</sup> Պատմ. Հայոց, Զամէնեան, Հատոր Գ, էջ 720:  
<sup>11</sup> Սարգիս Գպիբ ինն սեպտեմբեր 1692 ձեռնագրին մէջ:  
<sup>12</sup> Պատմ. Հայոց, Զամէնեան, Հատոր Գ, էջ 750:  
<sup>13</sup> Ինն սեպտեմբեր Զեռագիր հատորի մը մէջ:  
<sup>14</sup> Պատմ. Հայոց, Զամէնեան, Հատոր Գ, էջ 753:  
<sup>15</sup> Սարգիս Գպիբ ինն սեպտեմբեր Զեռագրին մէջ:  
<sup>16</sup> Զ

բաղիչեցին կոլտ Յովհաննէս<sup>1</sup>, այն ատեն զեւ պարզ վարդապետ մը. սա թեւեւ կ'ընդունի այլ պայման կը զնէ որ Երուսաղէմի Աթոռն ունենայ իր առանձին պատրիարքը, եւ Կողոյս պատրիարքութեան իսպառ բաժնուի, որպէս զի վերջ տրուի այն ամէն անկարգութիւններուն, որոնք Երուսաղէմի վաղքին մէջ բոյն դրած էին, երկու Աթոռները մէկ պատրիարքութեան վերածուելին:

Կոլտ կը յաջողի իր առաջարկն ընդունել տալ եւ անմիջապէս Երուսաղէմի պատրիարք ընտրել կու տայ, իր կարգակից սիրելի ընկերը՝ Գրիգոր վարդապետ, որ շղթայակիր կոչուեցաւ յետոյ:

Բայց որովհետեւ այս վերջինս կը գտնուէր Էջմիածին, կոլտ կասկածելով որ մի գուցէ Գրիգոր վարդապետ չընգունի Երուսաղէմի պատրիարքութիւնը, մեծ ժողով մը կը գումարէ դարձեալ Մայր Եկեղեցւոյն մէջ 1716ին<sup>2</sup>, եւ Տնն Ազգին կողմէն գիր մը պատրաստել տալով կը յղէ Էջմիածնի Աստուածատուր կաթողիկոսին, որպէս զի շուտով առաքէ Գրիգոր վարդապետը, որ արգարեւ չ'ուշանար Կ.Պոլիս գալու:

1725 Հոկտեմբերին, Էջմիածնի Աստուածատուր կաթողիկոսը վախճանած ըլլալով, ասոր յաջորդին ընտրութեան համար կ'ուղտ Յովհաննէս Ս. Աստուածածնի Եկեղեցւոյն մէջ կը գումարէ Ազգային ժողով, ուր ներկայ կ'ըլլան Կ.Պոլիս գտնուած բոլոր եպիսկոպոսներն ու վարդապետներ, Աւագ երեցեք, երեսելէ իշխանաւորներ եւ ուրիշներ<sup>3</sup>, որոնք միաձայն կաթողիկոս կ'ընտրեն Էնկիւրիի առաջնորդը Ծնկերի կոչուած կարապետ Ռ. ընցի եպիսկոպոսը, որ Կ.Պոլիս Տրուիրուելով կ'օժտուի կաթողիկոս<sup>4</sup>:

Ռ. ընցելոյն կաթողիկոսական օծումը կը կատարեն 12 եպիսկոպոսներ Մայր Եկեղեցւոյն մէջ 1726 Փետր. 16ի կիրակի օրը<sup>5</sup>:

Կաթողիկոսական օծումէն վերջը Մայր Եկեղեցւոյն մէջ տեղի կ'ունենայ դարձեալ ո՛չ նուազ վե՛հ հանդես մը արարողութեան, այն է՝

<sup>1</sup> «Պատմ. Հայոց, Չամչեան. Հատոր Գ. էջ 178:  
<sup>2</sup> «Կուլտ Թեմ. պատրիարք, Բաղդէն Ջ. Ք. Է. Է. 1804. էջ 16:  
<sup>3</sup> «ԱՅԳ», եւ «Կուլտ», էջ 17:  
<sup>4</sup> «ԱՅԳ» էջ 801 եւ «Կուլտ», էջ 27 եւ 88: «Թորոյսց Առք. Հիւսիսեան», ասոր 1801, էջ 130:  
<sup>5</sup> «ԱՅԳ», էջ 801-802 եւ «Կուլտ», էջ 27-28 եւ «Թորոյսց Առք. Հիւսիսեան» 1801, էջ 130:  
<sup>6</sup> «Պատմ. Հայոց, Չամչեան, Հատոր Գ., էջ 801-802 եւ «Կուլտ Թեմ. պատրիարք», էջ 27:

Կ.Պոլսոյ Պատրիարք կոլտ Յովհաննէս վարդապետին եպիսկոպոսական ձեռնադրութիւնը, զոր նորոպայան կարապետ կաթողիկոսն իր օծմանէն երէք օր վերջը կը կատարէ անձամբ<sup>6</sup>:

Այս եկեղեցւոյն մէջ տեղի ունեցած է նաեւ 1784 Անպատմներ 6ին, Սիսի Թեոդորոս նորընտիր կաթողիկոսին մեծահանդէս օծումը<sup>7</sup>, զոր կատարած է կաղզուանցի Զաքարիա Պատրիարք<sup>8</sup>:

Սարգիս Գպիկ Սարգի Յովհաննէսեան եւ Չամչեան կը գրեն, թէ՛

«Էղեւ ժողով մասնաւոր ի ցարգաքին կատարեցաւ պոլսոյ (անշուշտ Մայր Եկեղեցւոյն մէջ) հրամանաւ կարապետ կաթողիկոսին եւ համահասանութեամբ Գրիգոր Պատրիարքին յերուսաղէմի եւ Յոսանուա Պատրիարքի Կ.Պոլսոյ եւ համարութեամբ վարդապետաց եւ իշխանաց, յա՛մ տեսած 1786 եւ Հայոց Ռե՛հէլ, եւ սահմանեցին վերիս Գլուխ:

Նախ թէ՛ մի՛ պիտի Պատրիարք կամ փոխարք յերուսաղէմ, եթէ չիցէ տեսլ եւ վարձեալ ի վան Սրբոյն Յարոյս:

Երկրորդ թէ՛ մի՛ պիտի յառաջնորդաց զիցէ վերահաս ողն՝ սոս զաշխարհական պ:

Երրորդ թէ՛ մի՛ ես ասցի Պատրիարքութիւնն Երուսաղէմի եւ կատարեցաւ պոլսոյ միտմ միայն, եւ կամ հանգրիւմ պատրիարքութեամբ այլ առաջնորդութիւն չի:

Եւ վիսնան զղոստոսի փակեցին ընդ նշովըն<sup>9</sup>:

18րդ դարուն՝ Գումգարուի Սր. Աստուածածին Եկեղեցւոյն մէջ գումարուած Ազգային Եկեղեցական ժողովներու ամենէն նկատելին է այս, որ Հայաստանեայց Եկեղեցւոյ երեք գլխաւոր Աթոռներուն պետերը կը բերէր իրար եւ Երուսաղէմի խանգարուած վաղքին բարեկարգութեան համար սկզբնաւորութիւն մը կը ստեղծէր:

Կարեւոր են դեռ այն ժողովները, որոնք կ'ուղտի նախագահութեամբ տեղի ունեցած են 1737ին Մայր Եկեղեցւոյն մէջ կաթողիկոս Հայեբու զեմ՝ մշուած անմիտ պայքարներուն եւ կոխներուն վերջ դնելու եւ աղջիկն մէջ սերն ու միաբանութիւնը թագաւորեցնելու համար միշտ: Պատմական է այն յանդիմանութիւնը զոր Գրիգոր շղթայակիր պատրիարքն այդ ստիժի

<sup>1</sup> «ԱՅԳ», էջ 802 եւ «Կուլտ», էջ 27: «Թորոյսց Առք. Հիւսիսեան» 1801, էջ 130:  
<sup>2</sup> «ԱՅԳ», էջ 878 եւ «Պատմ. Հայոց, Անտիպ Գերպերեան», Կ.Պոլիս 1870, էջ 5:  
<sup>3</sup> «Պատմ. Հայոց, Անտիպ Գերպերեան», էջ 488:  
<sup>4</sup> Սարգիս Գպիկ Զեռագիր գործը որ սեպհական է ինձ, եւ «Պատմ. Հայոց, Չամչեան, Հատոր Գ., էջ 802:

Մայր եկեղեցւոյ բնմէն Տրապարակաւ ուղղած է ժողովոգրեան, սպառնալով Տրաժարիչ ինքն եւ Տրաժարեցեւ իւրոսը, եթէ կիրքերու հան- դարտութիւնն Ազգին մէջ չի թագաւորեր՝:

(Ըստուսիւնն)

ՅՕ.ԲԹ. ՎԱՐՈՍԻՄ Բ. ՅՈՒՆԳԱՐՅԱՆ



Ա Ռ Գ Ս Գ Ր Ա Վ Ա Ն

ԱՆԱՀՆԻՑ-ԱՐԵՆ-ԱՍՏՂԻԿ

ԵՒ ՀՈՅ ԺՈՂՈՎՐԳԻՆՅՈՆ ՎԵՊԻ "ԳՆԶՈՒՆ-ԻՐՈՒ-ԳՐԱՅԵՐԸ"

Մեր ժողովրդական վեպին ("Սամայ Երեւ, կամ "Սամանց Յուն") մէջ յաճախ կը հանդիպինք "Քառուն-ձող-ծամ, կամ "Քառուն-ձող-ծամ-Գուհար", անուն իշխանազուն ազգիան մը պատկերին:

Ուրիշ տեղեր կը յիշուին նաեւ "Գեղձուն Եւամ", անուն իշխանուհիներ (Արեղձանի եւ Հայկունիի փոփոխաններուն մէջ):

Վեպէն գուր՝ հէքիաթներու մէջ ալ նման անուններով գեղանի իշխանուհիներու պատկերներ շատ կան, ոււելորդ անգամ մ'ալ ապացուցելու՝ հէքիաթներուն իրական արժէքը:

"Հաւազար-Ձլթախան, հէքիաթին մէջ կը յիշուի "40-ձող-Ձլթախան", կամ "Ձլթա-գաղի-Ձլթախան", անուն գեղուհի մը: "Ձլթա-խան" պարտիկ բառանունը կը թարգմանուի "լէւեթ, լիւթ-իւն" = Գեղձան մազ, Գեղձան գուռը ծամերով, որ նոյն է վեպին "Գեղձուն-Եւամ" անուն հետ:

Գարձեալ, "Անշէր-Կեաղեղեւ", հեքիաթին մէջ՝ Կեաղեղեւ անունը հայերէնի կը թարգմանուի իբր Ուիւն-ձո, Ուիւն-էւ, Ուիւն-էւր ("Գուշ") կամ Կեաղ = գէտ, խոպոպ վարս Զըլգազի = 40-ճիւղճամուտը: Կեաղեղ-գեւ" = ծամ սպի > սպիւն-ծամ:

Ուրիշ տեղ մը կը յիշուի Կրեուլա = (40 ձող ծամ) անուամբ աղիկ մը Զինմալխայ թագաւորին: Կրեուլա = նոյն նշանակութիւնն ունի գարձեալ. — լեւեթ՝ թուրքերէն (գըրգ) = 40. սուլա = թըրք. = ծամուտը, վարսաւոր: Ուրեմն՝ 40-վարսաւոր, 40-ճիւղ ծամ ունեցող:

1 "Զարձան Գաթ, Հոյսոն, Հասար Գ. եջ 812:

որուն անունն է — ըստ փոփոխակի — Գըհար (Գոհար):

Պարզ Գուհար կամ Գուհար-խանուն անուն մը ալ կը յիշուին գեղուհիներ զանազան փոփոխաններէ: Մէկուն համեմատ՝ Գոհարը՝ Պարիկ-Մհերի զըլցին մէջ Պարիկ թագաւորի (Թաղաթի խալիֆայի) աղիկն է, եւ Մհերին կին կը դառնայ: Միւսին մէջ՝ Պառուս աղիկ Գոհար-խանունը՝ հակառակ Հալապոյ թագաւորի ուզելուն՝ կը արուի Մհերին կին (խալաթեանցի փոփոխ):

Արդէն Մհերի կին կը յիշուի Քառուն-ձող-ծամ, որուն անունը կ'որոշեն կարգ մը փոփոխանները՝ Քառուն-ձող-ծամ-Գուհար:

Փոփոխակով մ'ալ՝ Գեղձուն-Եւամն եւս Քառուն-ձող կը կոչուի, եւ ստորեւ բացատրուեր է "Քառուն ճիւղ ծամ ունեցող":

Ամփոփելով ժողովրդական վեպի ու հէքիաթներուն մէջ այսքան ընդհանուր կերպով տարածուած վիպական անուն մը փոփոխաններն ու իր վրայ վերցուցած նկարագրեր, — Քառուն ճիւղ ծամ ունեցող, կամ Ոսկեգէտ = Գեղձան-Եւամուոր — անխորիչ է չբարցատել առասպելական Ըամիրամի եւ Գիգարանական Անահիտ-Աստղիկի գեկնքներուն հետ:

Մէկը յայտնի իր կամոս-վաւաշտո բնոյթով, միւսն իր զլատասութեան համբաւովը, երրորդն իր գեղեցկութեան շնորհովը:

Ըամիրամի անունն հետ կապուած Եւամերու աւանդութիւնը դուռ կը բանայ համեմատելու 4(0)-ձող-ծամի հետ:

Վանի Արտասան գիւղին հիւսիսակողմը կայ ջաղի գարի պէս մէկ կշտին վրայ բնկած ժայռ մը՝ բարձրաբեր ափսառնեւ զոյգ գիծերով: Այդ ժայռը՝ կը կոչուի Եւամի, եւ աւանդաբար կը պատմուի թէ՛ Ըամիրամ իր գլխին ելելու ծուրը իբր պարսաստիկ գործածելով՝ այդ գարը Վանի բերդէն նետեր է հռն, 2 — 3 ժամ հեռու (հմմտ. նաեւ "Գոյո-Բոյոյ" 107.):

Ժողովրդական վեպն ունի տարբեր յիշուածք մը՝ ծուրու ուժին: Երբ Ռոստամ՝ ճշալի գաւին զոջ կ'երթայ՝ կ'իյնայ Տորի մը մէջ՝ Ռոստամի մայրը կու գայ Տորին բերան, — "Մէրիկ, — կը ձայնէ Ռոստամ —, ձիկ տիւ խանիս, չէ՛ թու մարդ չկընայ խանի. քիւ ծուր թալ տակ, ես ձի թալիմ՝ քիւ ծուր, ձի քելե դիւս": — "Մէր ուր ծուր կ'ախից տակ, Ռոստամ թըուաւ, մոր ծամեր բունեց. մեր ծընայ (սանկ) գլուխ զախմով զանեց, որ քելեց՝ Ռոս-